

2268

241

0-27

1894

241

0-27

# ԿՈՅՐ ԴԱՒԹ

ԳՐԵՑ

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԼԱՀԱՊԱՏ ՔԱՂԱՔԸ ԱՇԽԱՏՈՎ

ՊԱՏ · ՏԵԽՆԻԿ ՕԶՊՈՐՆ

معارف հայութ նշարտ յիլեստ ۱۶ մայ ۳۱۰ և ۳۱۱ նոյեմբեր  
տարիխու և հունվու բաշտամաս սիլե տեր առնեցր

մصارف Ամերիկա մայութ տրամադրութ տարի առնեցր տպ առնեցր



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱՆԻ Ա · ՅԱԿՈԲ ՊՈՅԱՃԵԱՆ

1894 2001.

2010

# ԿՈՅՐ ԴԱՒԻԹ

→→→→→

Գրեց Հնդկաստանի Ալյահապատ քաղաքը  
աշխատող

ՊԱՏ · ՏԵՆԻՏՍ ՕԶՊՈՐՆ

→→→→→

Կոյր Դաւիթ մենէ բաժնուեցաւ։ Կաստարեալ տեսութեան և մնայուն գոհունակութեան պայծառ օրուան մէջ փոխադրուեցաւ։  
Ո՞վ էր Կոյր Դաւիթ։

Ձնա ճանցողները երբեք պիտի չմոռնան զինք։ Նա էր գոհար մը կռապաշտութեան ցեխին մէջէն առնուած։ Ըրւացուած, յըզկուած և ընտիր փայլով դեղեցկացած։ և հիմա երկնաւոր թագաւորը կը փառաւորէ։ Այս նկարագրութիւնը կը գրենք զինք չճանչցողներուն համար, յուսալով որ խրախուսուին և քրիստոնէական կենաց մէջ աւելի եւանդով աշխատին։

1879ի սկիզբները ինձ եկաւ Ալլահապատի մէջ գեռահաս Հնդիկ մը, բողոքովին կոյր։ Կը թուէր տասնեռութ կամ տասնեւինն տարեկան։ Խւր երեսին մորթը աւրուած էր ծաղիկէն երբ շատ փոքր էր, և կատարելապէս աչա-

60598-ահ



3658- 73

զուրկ եղած էր։ Միտքը չէր դար թէ ի՞նչ է լոյսը։ կարօտ էր և մէկը չուներ որ օգնէր իւրեն, այնպէս որ իւր պիտոյքը հոդալէ ետև Յիսուսը քարոզեցինք անոր։ Ըստ թէ ի բաճախութանա իւր տան մէջ լսած էր Անոր վրայ և կը փափաքէր աւելի ծանօթանալ Անոր։ Սըրտանց ընդունեց խօսքը, և յայտնի էր թէ Լոյսը սկսած էր իւր հոգւոյն վրայ ճառագայթել։ Քանի մը օրուան մէջ դարձի եկաւ, և իւր ամբողջ երեսը աննկարագրելի խնդութեամբ կը փայլէր։ Մկրտեցինք զնա 1879, Յունիս 4ին, և իւր խնդրանօք դափիթ դրինք անունը։

Դաւիթ գանձ մը գտած էր, և կը ցնծար անոր համար։ Փրկութեան աւետարանը անոր մասնաւոր ուրախութիւն մը տուաւ։ Նա էր ճառագայթող երջանկութեան հըրաշք մը։ Երեսը, ձայնը, ժպիտը, բոլորն ալ ուրախութիւն կը ցոլացնէին։ Այս առաջին բանն էր որ կը զարնէր ամենուն աշխբին։ Մարդ կը մեղքնար տեսնելով այն խեղճ և տեսութենէ զրկուած դաւիթը։ Նա կը տեսնէր միայն զուարթութեան և ցնծութեան առիթներ։ Բանի մը կարօտութիւն չէր զգար։ Եւ յայտնի էր պատճառը։ Անկեղծ վստահութիւն, մանկան մը պարզ վստահութիւնն ունէր և իւր չայրը կը գնահատէր զայն և անոր համեմատ կը փոխարինէր անոր։

Դաւիթ հաղորդութեան անդամ եղաւ և ուստի շատ ուրախ էր։ Անյագ փափաք ունէր դասի և աղօթքի ժողովներու։ “Զենք

կրնար չխօսիլ” կ'ըսէր։ Շատ կը խօսէր բայց ձանձրոյթ չէր տար։ կը սիրէր իւր Տիրով բարութեան վրայ խօսիլ։ Պայծառ և անձկոտ դէմքով, ցնծալի ձայնով Տէրովը գեղեցկութիւնը կը պատմէր։ Ով որ անկէ կը լսէր չէր կրնար չզգածուիլ, և շատեր լոին ուրախութենէ կ'արտասուէին մինչ աշաղուրկ սուրբը իր “փորձառութիւնը” կը պատմէր։ Ժողովին ներկայ գտնուողն անոր պատմածը լսելէ ետև ինքնաբերաբար կը գոչէր “Փառք Աստուծոյ,” և կարծես թէ ժողովը թեներ կ'առնէր և Աստուծոյ գահին աւելի մօտ կը սաւառնէր։

“Եղբայր Օզպօրն, ժողովը ո՞ւր է այս իրիկուն։” Անոր ըսին որ քիչ մը հեռին էր, քաղաքին արուարձանաց մէջ։ Անշուշտ հանչէր կրնար երթալ։ Սակայն, բոլոր միւսներէն առաջ անցած էր և մեծ ցնծութեամբ կը վազէր, —երջանիկ, ակնկալու և յուսակից։ “Ի՞նչպէս հոս եկար, դաւիթ։”

“Քալերով անշուշտ,” ամենէն զուարթ խընդումով որ երբեք այս աշխարհին տրտմութիւնը ընդհատած է։

“Անշուշտ。” Մենք կը հիանանք, սակայն ինք պարզապէս իւր Հօր կ'ապաւինի և Անկէ առաջնորդուելուն համար կը ցնծայ։ Բնազդում, խելք կը կոշես զայն։ Ինք այսպիսի գաղափար չունի։ Ցեսած եմ անոր դաշտերէ, իրամերէ անցնիլը, փողոցէ փողոց երթալը, ուշագրաւ ճշդութեամբ փոսերէ և ծառերէ զգուշանալով և երբեք արկածի

Հանդիպելով՝ Երբեմն անշարժ կենալով, տաշրակուսելով թէ արդեօք հողաբլուրի մը կամ ժայռի մը մօտ է, կարճ դաւաղանով մը իւր կոչտին կը զարնէ, մինչ լըջութեամբ միտ կը դնէ ձայնի մը զոր միայն իւր ականջը կրնայ լսել:

“Ոհ,” կըսէ, իւր երեսը կը պայծառանայ և կը սկսի քալել արագ քայլերով, հողաբլուրներէ և մացառներէ զգուշանալով, ցնծութեամբ ցատկելով այնչափ ապահովութեամբ իբր թէ քարայատակի վրայ ըլլար:

Դաւիթ շատ կը սիրէր Աստուծոյ Խօսքը: Կու դար իւր “օրական բաժինը” լսելու, և կը նստէր բոլորովին փայլուն դէմքով մինչ Հօրը պատժամը կը կարդացուէր: Երբ գլուխը կ’աւարտէր, դաւիթ փափաքով կ’ըսէր, “Քիչ մըն ալ չե՞ս կարդար:” Օր մը, անսովոր հաճոյ քով իւր բաժինը ընդունելէ ետքը, հոն կը դեղերէր իբր թէ չէր ուղեր անկէ մեկնիլ:

“Եղբայր Սղմօրն—”

“Հրամեցէք, եղբայր Դաւիթ:”

“Եղբայր Օզպօրն, եր-երանի թէ-հարդաւդիտնայի:” ըստ կյատուր վանկերով և փափով լի և մեղմ ձայնով:

“Ինչո՞ւ, դաւիթ, սիրելի եղբայր, ինչ պէս պիտի կրնաս կարդալ, գիտես որ կոյր ես:”

“Ճշմարիտ է ըսածդ,” պատասխանեց ցաւով, “սակայն լսեցի որ կոյրերու համար յատուկ ցցուած գիրերով Սուրբ Գևրեր կան. դուն լսած չե՞ս:”

“Ոյո, անոնց վրայ լսած եմ, և տեսած եմ զանոնք, սակայն անոնցմէ չունիմ, և չեմ գիտեր թէ ուրկէ կրնանք ձեռքբերել:”

Վայրկեան մը լսութիւն տիրեց, յետոյ այնպիսի բնական կերպով և այնպիսի ուրախութեամբ որպէս թուչունները կ’երդեն, ըստ,

“Երկնաւոր Հօրս կ’աղօթե՞ս որ այս Աստուածաշոնչներէն քանի մը հատ ինձ զրկէ:”

Շփոթիչ էր այս. այնպէս չէ: Ինչո՞ւ այս կոյրը այսպիսի տարօրինակ խնդիր մը պիտի ընէր: Բոլորովին այլանդակ խնդիր էր այն: Դոյզն հաւատքը սովորաբար անխօս է այս պիտի պարագայից ներգեւ: Սակայն բարեպաշտական խօսքեր կան որ երբեմն այս պիտի ստիպողական պարագաներու մէջ մեզ օգնութեան կը հասնին, և հիմա Աստուծուծոյ կամաց հպատակութեան, երկիւղած գոհոնակութեան, և այլ բաներու պէտքը միմնջեցի:

Դաւիթ բոլոր ըսածիս մտիկ ըրաւ, և իւր եռանդը երբեք չմարած, և չափէն աւելի խանդավառութեամբ որ անպատշաճ կը թուէր, ըստ, “Ես պիտի աղօթեմ:” իւր սովորական զուարթութեամբ իւր ճամբան դնաց:

Երկու երեք ամիսներ անցան. Դաւիթ կու դար և կ’երթար իւր “օրական բաժինը ընդունելու.” սակայն վերցիշեալ խօսակցութեան երբեք ակնարկութիւն չեղաւ: Յուսա-

ցինք թէ կոյր աշակերտը “քաղցր հպատակութեան” դասը սորված էր :

Առաւօտ մը որ սահմանուած էր յիշոզութեան օրացոյցին մէջ նշանակուելու , մինչ հովուական գործով կը ճամբորդէի , ետիսնայելով տեսայ Եղբայր Դաւիթը , որ հաւանօրէն իմ ետեւէս կու դարի : Շատ խոշոր քայլերով կը քալէր և անոր դաւազանին շախնը մասնաւոր շեշտեր ունէր : Սնոր դէմքին վրայ մեծ ցնծութիւն մը կար , և այո-իւր բազկաց ներքեւ բաւական ծանր ծրար մը կար :

“Եղբայր Օզպօրն ,” պոռաց սոսկալի բարձըր ձայնով և շեշտով :

“Հրամեցէք , ի՞նչ կայ ,” պատասխանեցի :

“Կեցիր եթէ կը հաճիս ,” ըսաւ :

“Ի՞նչ կայ , Դաւիթ :

“Ոհ , ոչինչ , միայն քեզ բան մը ցուցնել կ'ուզեմ :” Երեւան հանելով ծրարը որ լաթի մէջ փաթթուած էր , ըսաւ , “Մինչ կը քալէի , մարդ մը զայս բազուկիս ներքեւ հրեց , և կ'ուզեմ որ նայիս թէ ի՞նչ կայ մէջը :”

“Ոհ ,” վստահ եղայ թէ հանդերձեղէնի նուէր մըն էր զոր տուած էր Դաւիթի անոր բազմաթիւ բարեսիրտ բարեկամներէն մին : Այնպէս որ անհողութեամբ ծրարին կարերը կտրեցի և բացի զայն , երբ ահա , Անդզիերէն լեզուաւ Յովհաննու Աւետարան մը ի՞սրաւ յարուէ էրերով էրուսծ :

Վայրկեան մը ուրախ եղայ Դաւիթի կոյր ըլլալուն վրայ : Դարձեալ լուռ կեցաւ : “Քաղցր

հնազանդութեան” նշան էր այս վերջապէս հարցուցի , “Ո՞վ տուաւ զայս :

“Զեմ դիտեր ,” պատասխանեց Դաւիթ : (Եւ պարտիմ ըսել որ այդ պարզեւոր ընողին անունը մինչեւ այսօր անձանօթ մնացած է : ) “Բայց ի՞նչ է այս :

“Այս — այս — է Յովհաննու Աւետարան մը , կոյրերու յատուկ գիրերով :

“Ոհ , վառք Աստուծոյ . չէրեւ նէ Երեւանոր Հայոց զայն ի՞նչ աէտէ ունէր : Հիմա Եղբայր Օզպօրն , իմ Երկնաւոր Հօրս կ'աղօթե՞ս որ ինձ կարդալ սորվեցնէ :

“Եղբայր Դաւիթ , անշուշտ :

ծուխի մառախուղը փարատելու նման էր այս :

Այսպէս Դաւիթ աղօթեց և աշխատեցաւ . և արդէն իսկ Անդզիերէն լաւ խօսելու կարող ըլլալով , շուտով յաջողեցաւ թանկագին տողերուն վրայ բառեր հեղել : Եթէ առաջ ուրախ էր , հիմա իւր դէմքին վրայ բոլորովին ցնծութիւն կը փայլէր : Հանքը ամբողջովին իւր ձեռքն էր , և ե՛րբ ուզէր կրնար անկէ հանել ընտիր մետաղները :

“Օզպօրն Եղբայր , հիմա կարող պիտի ըլլամ քեզի հետ մէկտեղ քարոզել :”

Եւ փողոցին մէջ մէկտեղ կանգնեցանք , Դաւիթ և ես , և կոյր ընթերցողը մեծ ամբոխ մը հրապուրեց , և եթէ չէր քարոզեր , իւր փորձաւութիւնը կը պատմէր :

Սակայն այս լիովին չգոհացուց զԴաւիթ : Դիրքը շատ մեծ էր . և ստիպուած էր մէկ

ձեռքով զայն բոնել և միւս ձեռքին մատերովը գիրերը շօշափել։ “Կը տեսնէք որ երբեմն տեղը կը կորսնցնեմ։ Երանի թէ բան մը ունենայի որով գիրքը բոնէի, որպէս զի կարող ըլլայի երկու ձեռքս ալ գործածել։”

Քանի մը օրէն ետքը Դաւիթ երկցաւ իւր վիզէն տարօրինակ բան մը կախուած։ “Ի՞նչ է այս, Դաւիթ,” հարցուցինք սոսկմամբ։

“Այս,” պատասխանեց կոյր աշակերտը, մեր բթամութեան վրայ քիչ մը զարմացած, “Այս է առկախեալ դրքակալ մը Աւետարանիս համար։ Նայեցէք, ի՞նչ լաւ գործ կը տեսնէ։” Ասոր վրայ իւր վզին անցընելով զայն, և իւր թանկադին Աստուածաշունչը անոր վրայ տարածելով, երկու ձեռքերն ալ աղատ՝ խնամով գիրերը շօշափեց, և մինչ իւր ծաղկախտէ աւրուած դէմքը վեր դարձաւ միրակիր յարգանաց արտայայտութեամբ մը, բառերը երբեք աւելի սրբազան թուած չէին քան մինչ կը կարգալ սրտաշարժ շեշտերով,

“Սիրտերնիդ շնորիի։ Աստուծոյ հաւատացէք, ինձի ալ հաւատացէք։ Իմ Հօրս տունը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզի պիտի ըսէի։ Հիմա կ'երթամ և ձեզի տեղ կը պատրաստեմ։”

“Այս Դաւիթը ձեր թոշակ ընդունող հետեւղներէն մին չէ,” թերեւս ըսէ մէկը։

Արդարեւ ոչ. ոչ թէ միսիոնարներէն թոշակ ընդունող հետեւող մը, այլ ինքնին փոքր միսիոնարական ընկերութիւն մը։

Մինչ Ալլահապատի մէջ մեր քողին էր, անոր յաճախ կ'ըսէինք, “Եղբայր Դաւիթ, եւ կուր և մեզի հետ բնակէ։ Մեր սեղանին շուրջ քեզի տեղ կայ. ահա քեզի սեղեակ մը որուն մէջ կրնաս բնակիլ։” Այսպէս կ'ըսէին նաեւ շատ ուրիշ քրիստոնեայ բարեկամներ։

“Շատ շնորհակալ եմ,” կ'ըսէր Դաւիթ ճշմարիտ երախտագիտութեամբ, “սակայն կ'ուղեմ որ իմ ապրուստիս համար ե՛ս աշխատիմ, եթէ կրնամ։”

“Ի՞նչ կրնաս ընել, Դաւիթ։”

“Քիչ բան,” պատասխանեց, “սակայն կրնամ կունակ աշխատական մը”

Ընթերցողաց ծանօթայնելու համար թէ ինչ ըսել է կունակ, պէտք է ըսեմ որ ի չընդուկաստան երկար տաք ամիսներուն մէջ, ամէն տան իւրաքանչիւր սենեակ ունի առկախ հողմահար մը կամ կունակ մը։ Այս է սովորաբար ծանր զլանածեւ կազմած մը կամ շրջանակ կտառվ պատաճ, որմէ լայն ծոպ մը վար կ'իշնէ, և որ սենեակի մը մէջ կախուած է։ Այս է լմահարը կամ կունակ գիշեր ցորեկ շարժման մէջ կը դնեն սովորաբար երկու մարդկի որ կունակ աշխատական կը կոչուին։ Յիրաւի շատ գժուար գործ է այս ծանր մեքենաները շարժման մէջ պահել. սակայն զանոնք քաշող դժբաղդ մարդը աւելի կը տանջուի սենեակին մէջ գտնուող և տագութեանէն նեղուող մարդուն բիրա խօսքերէն։ Գոնէ

այս պարագային ներքեւ նեղուելու մէջ հաշորդ են անոնք, բայց առանց իրարու համակրելու:

“Դաւիթ, ֆուն+ա քաշելու այս գործը դըմուար գործ է, և կը վախնամ որ քու ոյժէդ վեր է:”

“Այդ իրաւ է,” պատասխանեց Դաւիթ, վարանելով, “սակայն կրնամ ընել զայն, եթէ միայն—միայն կարող ըլլամ քաշել երգելով:”

“Քաշել երգել՞վ:” Գիտէինք որ Դաւիթ կրնար երգել. և հանդիպած էինք երգող ուխտաւորներու, սակայն երգող ֆուն+ա տեսած չէինք:

“Այո, Եղբայր Օզպօրն, եմէ քրիստոնեայ ընտանիքի մը մէջ գործ գտնեմ, իմ երգելուս պիտի չառարկեն, այնպէս չէ: Երկնաւոր չօրմէս պիտի խնդրեմ որ այսպիսի ընտանիքի մը առաջնորդէ զիս:

Փորձառութիւնը մեզի սորվեցուցած էր Եղբայր Դաւիթի առաջարկութեանց վրայ չկառկածիլ, երբ աղօթքի և հաւատքի կը վերաբերէին, այնպէս որ բան մը չըսինք. և շատ չզարմացանք երբ տեսանք որ իրապէս հաստատուեցաւ, քանի մը օր յետոյ, քրիստոնեայ ազնիւ ընտանիքի մը մէջ իրբեւ ֆուն+ա տան այցելութիւն տուինք, և հոն իրաւամբ, ճեմելիքին մէջ, ձեռքը չուան մը առած, կայ-

նած էր ինքնօդնութեան այս առաքեալը և ետ և յառաջ ճօճելով ֆուն+ան կը քաշէր, գլխէն մինչեւ ոտքը քրտինք կը վազէր, յոդնած էր սակայն զուարժ, իւր աշխատութիւնը ոգեւորելով երգով, զոր կ'երգէր ի սրտէ,

“Այնպէս անոյշ անուն չկայ, Զըկայ այնպէս սիրուն մը, ինչպէս ծնանելէն առաջ Փրկչին արուած անունը:”

Քարո՞զ: Այո, շատ ազդու և շինիչ քարոզներ լսած ենք, սակայն երգեք չենք լսած քարոզ մը որ մեզ աւելի ազդած ըլլայ քան զայս որ երգով կը քարոզուէր յունիսի այն նեղիչ առաւօտը այդ կոյր աշակերտէն որ ամենեւին չէր գիտեր թէ ունկնդիր ունէր: Մենք ուրախացանք որ կը վերաբերէինք այն ընտանիքին որուն մէջ նա կը թուէր թէ տեղաւորուած էր սիրելի զաւակի մը նման:

Եւ այս աշխատութեան համար կ'ընդունէր ամիսը միայն չորս րուփի (գրեթէ Երկու մէծիալյէ): Հարուստ Դաւիթ, յիրաւի հարուստ էր. և շատ պայծառ էր այն օրը երբ իւր այս քրտինքով վաստկած վարձքը ընդունեց: կինս անոր գանձապետն էր: “Քոյր Օզպօրն,” ըստ օր մը, գոհունակութեամբ փայլող գէմբով, մինչ չորս րուփիները իւր ափին մէջ բռնած էր, “Քոյր Օզպօրն, կ'ուզեմ որ այս րուփիներէն մէկն առնես, և—”

“Քեզի համար պահեմ, Դաւիթ, մինչեւ  
որ պէտք ունենաս անոնց ։”

“Ոչ, Փոյր Օղպօրն. կ'ուզեմ որ Միսիո-  
նարական ընկերութեան տրուի, և բարձածունէ  
Աւետաբան պէտւու համար անոնց որ լուրէ Են անիէ ։”

Խորհեցէք ասոր վրայ, ո՞վ հարուստ արք  
և կանայք, որ կը դաւանիք թէ Քրիստոսի  
աշակերտներն էք. նայեցէք այս կոյր, դարձի  
եկող Հնդիկին, որ իւր երկու մէջիտի ամսա-  
կան թողակին մէկ չորրորդը կը նուիրէ Աւե-  
տարանին տարածման. և յետոյ ձեր անհու-  
նապէս բարձրագոյն առանձնաշնորհութիւն-  
ներուն վրայ նայելով լաւ մը քննեցէք ձեր  
նուէրները, և խնդրեցէք Աստուծմէ որ ձեզ  
ցուցնէ թէ ի՞նչ է ձեր պարտականութեանց  
չափը իբրև Քրիստոսի հետեւողներ։ Ոհ, քաջ  
սիրտ, երբ Քրիստոսի Եկեղեցին քու տուածիդ  
չափ Աստուծոյ նուէր տայ, անցեալ տամակինն  
դարերուն բաղմեցս կրկնուած աղօթքին ար-  
ձագանգը ա՛լ պիտի չլսուի, “Քու թագաւո-  
րութիւնդ դայ, այլ փրկեալ աշխարհի մը  
վրայ նայելով պիտի դադրի ծնրադրելէ և  
պիտի երգէ Յայտնութեան դիրքին մէջ գըտ-  
նուող երգը, “Աշխարհիս թագաւորութիւն-  
ները մեր Տէրոջը և իւր Օծեալինը եղան։”

Դաւիթ միսիոնար մըն էր։ “Եղբայր Օղ-  
պօրն, կ'ուզեմ պտոյտ մը ընել, եթէ հրա-  
ման կուտաք։”

“Պտոյտ մը ։” կը կարծէինք թէ մեր եղ-  
բայրը բաւական մարմնամարդ կ'ընէր քա-

դաքին և անոր արուարձաններուն մէջ պտր-  
տելով։”

“Ըստ կ'ուզեմ թէ կը փափաքիմ իմ  
նախկին ընակավայրիս և բարեկամացս այցե-  
լութիւն մը տալ, եթէ ինձ քանի մը ամիս  
արձակուրդ տաք։”

“Անշուշտ, Դաւիթ. սակայն կրնամս ա-  
ռանձիվ ճամբորդել, և այսչափ երկար (առ  
նուազն երեք հարիւր յիսուն մղոն) ճամբորդու-  
թեան հարկաւոր պիտոյքը հետդ տանիլ։”

Իւր զուարթ դէմքին վրայ կը տեսնուէր  
այնպիսի բան մը որ անհանգիստ կ'ընէր զիս։

“Կրնամ քալելով հոն երթալ եւ ետ  
դառնալ, և բոլոր ճամբորդութեանս միջոցին  
երգել և քարողել, և իմ Հայրս պիտի հո-  
գայ բոլոր պիտոյքս։”

Պարզ և բաւական չէր այս Դաւիթ ճամ-  
բայ ելաւ ընել իւր առաջին միսիոնարական  
շրջանը, ըստ կարի Աւետարանին մէջ պատ-  
ուիրուած կերպով։ “Ոչ քսակ, ոչ պարկ և  
կօշիկներ, և ոչ կրկին հանդերձ.” իւր միակ  
բեռն էր այն ծրարը որ կը պարունակէր  
“Հօրը գիրքը։” իբր չըրս ամսէ ի վեր մեկնած  
էր. առտու մը անոր զուարթ փայլուն դէմ-  
քը մեզ բարեւեց այնչափ ցնծութեամբ և  
պարզութեամբ որ իբր թէ միայն ժամ մը  
բացակայ եղած ըլլար մեզմէ։”

Դաւիթի միսիոնարական պտոյտին տեղե-  
կագրութիւնը կրնար գիրք մը լեցնել։ Ճամ-  
բուն վրայ գիւղէ գիւղ գացած, երգած,

կարդացած և քարողած էր։ Բանի մը կա-  
րօտ չէր եղած։ կերակրուած և խնամուած  
էր։ կէս օրէն առաջ քալելով, իրիկունը քա-  
րողելով, զիշերը հանգչելով իւր առջի բնա-  
կավայրը հասած էր, և հոն կեցաւ գրեթէ  
ամիս մը, իւր բարեկամաց պատմելով թէ Տէ-  
րը ի՞նչ մեծ բաներ ըրած էր իրեն։ Ունանք  
հաւատացին, այլք չհաւատացին։ այդ աշ-  
խատութեան և վկայութեան օրերուն պատ-  
մութիւնը միայն յաւիտենականութեան մէջ  
կրնայ յայտնուիլ։

Նեղութիւն ալ կրած էր. ոչ թէ կարօսութենէ, այլ՝ հալածանքէ։ Սակայն այս մասին նա կը լուէր, և անոր զուարժ դէմքը և յայտնի ցնծութիւնը տեսնելով մարդ չէր ըստ թէ վիշտ և չքաւորութիւն կրած էր նա։ Դաւիթ էր հոգեւոր վաճառական մը, որ գիտէր իւր ընտիր ապրանքները պատուհանին առջեւ հրապուրիչ կերպով ի ցոյց գնել։ Ողորմելի խանութպանութիւնն, և մանաւանդ ողորմելի Քրիստոնէութիւնն է մեր զոհողութիւնները և ցաւերը ի ցոյց գնել, և յետոյ արցունքով երգել,

“Ոհ, թէ կարող ես ըլլայի  
Փրկչին փառացն անշափելի  
Մէկ մասն միայն պատմել։”

Դաւիթ ի ցոյց կը դնե՛ր միայն պայծառ և  
շոշափուն ապրանքներ, և, յիբաւի, եթէ ի.

ըեն հարցուէր, քեզի պիտի ըսէր թէ ի տես  
գնելու ուրիշ բան չունէր։ Վիշտ և տխրու-  
թիւն հեռի էին անկէ։

Մարդասէր բարեկամ մը Դաւթի համար գրեց գեղեցիկ տովեր, որոց համար խորին երախտագիտութիւն .լայտնեզ նա:

Նա մեղմիւ և զգացմամբ կ'երդէր զա-  
նոնք, սակայն իւր զուարթ դէմքը կը ժխտէր  
առաջին երկու տուներուն տիսուր ողբը, մինչ  
զարմանալի կ'երպու կրշեցանդ փառքը:

Այս առաջինն էր այն բաղում միտինաւ-  
րական շրջաններէն, զորս մեր եղայրն ընել  
ձեռնարկեց. արդարեւ, իւր շրջանները եր-  
թարվ աւելի կ'ընդարձակուէին: Ուր որ  
կ'երթար, վիշտ և տառապանք միշտ իւր հա-  
մակրութիւնը կը հրաւիրէին, և ի՞նչ ուտելիք և  
հանգստութիւն որ կը վայելէր, իւր շուրջը եղող  
կարօտեալներուն ալ ձրիաբար կը հաղորդէր:  
Մասնաւոր համակրութիւն կը զդար աղքատ  
և բնակարանէ զուրկ կոյրերուն որոնցմէ շատ  
կը գտնուին չնդիսատանի քաղաքաց մէջ, բո-  
լըրովին լքեալ և չքաւոր, հոգեւորապէս խա-  
ւարեալ և երբեմն վարքով ըոլորովին ապա-  
կանեալ են: Փոյթ չէր որչափ քիչ ըլլային, կ'աշ-  
խատէր մէկտեղ բերել զանոնք, անոնց ծառա-  
յութիւն ընել, անոնց կարդալ և արողել,  
կարդալ սորվեցնել, և սահմանաբանաւ-  
նորդել զանոնք Անոր որ պաշտամներուն բա-  
րեկամ, կոյրերուն ըստ Ալլահի քամերու-  
համար ունէր անյագ տեսչ, ու սորութակա-

սիրութիւն։ Միթէ ասկէ աւելի Քրիստոսի հաճելի բան կընա՞յ ըլլալ։

Դաւիթ ունեցաւ շատ վհատութիւններ։ Չունէր ապրուստի միջոց։ և այս ընթացքով ունեցաւ քիչ բարեկամներ և աւելի քիչ համակրողներ։ Սակայն լաւ աշակերտութիւն ըրած էր վստահութեան դպրոցին մէջ, և քաջ գիտէր թէ ապրուստի մասին ապաւէն ունէր իւր Երկնաւոր Հայրը։ Գլխաւոր դժուարութիւնն էր շահագրգռութիւն և բաղձանք արթընցնել նոյն իսկ կարօտ եղողներուն մէջ, որ էին կասկածոտ և նենդամիտ, աւելի սուվորած թափառաշրջիկ և դատարկապորտ կեանքի, և փողոցներու մէջ մուրալու և գողովթիւն ընելու տարօրինակ այլ անյաղթելի հակամիտութեամբ։ Աշխարհիս մէջ ամենէն դժուար բանն է այսպիսիներու սորվեցնել հաստատուն տեղ մը բնակիլ, թէպէտ ապրուստի և հանգստութեան նոստմամբ։ Դաւիթ ձեռնարկեց այս բանին ձապալփոր քաղաքին մէջ, և անոր նուիրեց իւր մնացեալ տարիներուն բոլոր ոյժը։ Աշխատեցաւ իւր սովորական եռանդով և կորովով։ Այս դործին համար Աստուածաշունչի Ընկերութիւնը անոր փոքր նպաստ մը կ'ընէր. սակայն իւր Երկնաւոր Հայրը անոր բոլոր պէտքերը կը հոգար։ Շարունակ աղքատներուն և նեղեալներուն այցելութիւնտալով, կոյրերուն կարդալով, քարոզելով և կարդալ սորվեցնելով անոնց որ կամք և յարմարութիւն ունէին, Դաւիթ դժութեան

հրեշտակ մըն էր զինք զրծապատող վշտացեալներուն բազմութեան մէջ։ իւր փայլուն դէմքը, իւր ազգու խօսքերը, իւր անձնուրաց կեանըր, որ նշան էին թէ Սուրբ Հոգին կը գործէր անոր մէջ, յանձնարարականներ էին իւր քարոզած աւետարանին։

Անոր բարեսիրտ և եռանդուն հովիւր, Պատ. Մ. Թինտէյլ, ձապալփորցի, այսպէս կը գրէ անոր վերջին աւուրց բարեպաշտութեան և յաղթութեան վրայ։

“Վերջին աստիճան եռանդուն էր իւր դործին մէջ, ցերեկ և գիշեր անխտիր դուրս կ'ել էր, իւր Տէրոջ գործը յառաջ տանելրու Յիրաւի, անոր անյաղթելի եռանդն էր որ իւր մահը փութացուց։ 1888 Սեպտեմբերի ժամանակները նա սկսաւ զդալ առաջին ախտանիշներն այն անդութ հիւանդութեան որ վերջապէս զնա վերցուց աշխարհէս։ Օր մը, մինչ սաստիկ աշխատած էր, բոլորովին թըրջեցաւ տեղատարափ անձրեւի փոթորկի մը բռնուելով, և սաստիկ պաղ առաւ։ իւր թոքերը ծանրապէս վնասուեցան, և ստիպուեցաւ իւր սիրելի գործէն հրաժարիւ։ Յաճախ կը տեսնէի զնա, և իւր երևոյթէն յայտնի էր որ ա՛լ պիտի չքարոզէր։ ըսի իրեն, — ‘Եղբայր, գիցուք թէ Յիսուս քեզ ըսէր, Դաւիթ, այս աշխարհէս բաժնուելու ես, քեզի պէտք ունիմ, վեր ելիր։ պատրա՞ստ ես’ Անմիջապէս պատասխաննց, — ‘Եթէ Տէրը կ'ուզէ որ հոս գործեմ, Ամէն. եթէ կ'ուզէ որ հոն վե-

Ու զինք փառաբանեմ, Ամէն՝ Հիւանդութենէն չարչարուած ժամանակ իւր ցուցած համբերութիւնը նշանաւոր էր, և աստուածային կամաց հպատակութիւնը և հաստատ հաւատքը վսեմ էին։

“Իւր մահուանէն իրը շաբաթ մը առաջ քիչ մը ստակ տուի անոր, և պատմեցի Ամերիկա բնակող այն բարեսիրտ բարեկամաց վրայ որ դրկեր էին այն ստակը։ Շատ ուրախացաւ և ըստ, ‘Ըսէ անոնց թէ ո՞րչափ երախտապարտ եմ։’ Ըսի, ‘Դաւիթ, Եղբայր Օզպօրն կ’ըսէ թէ Ամերիկացիք ըսին որ ուրախ պիտի ըլլան եթէ քեզ տեսնեն։’ Այո, պատասխանեց մահամերձ Հնդիկը, ‘Ես ալ կ’ուզեմ Ամերիկա երթալ և հոն գտնուող անապաշխար անձանց քարոզել, սակայն Հայրս ինձ պէտք ունի երկնքը։’ Ըսէ անոնց, յետոյ ըստ, ‘Թէ իրենց ըրած մարդասիրական օդնութեան համար շնորհակալ եմ։’

“Մինչեւ վերջը խելքը վրան էր, և իւր վերջին շունչով Յիսուսի ներկայութեան և զօրութեան վկայութիւն տուաւ։ Խաղաղութեամբ ննջեց 1889 Յունուար 3ին։”

Այսպէս ապրեցաւ, աշխատեցաւ և յաղթանակեց Եղբայր Դաւիթ, Քրիստոսի խոնարհ ծառան, կուապաշտութեան ցեխէն աղատուած անհուն շնորհքով այն Օրհնեա Փրկչին որ անոր համար խաչին վրայ մեռաւ կոյր էր նա, և սակայն հեռատես, աղքատ և սակայն շատերը հարուստ ըրաւ։

Վայրկեան մը կանգ առնունք և փառաւրենք այն շնորհը որ այս խեղճ և խաւարեալ Հնդիկին կեանքը լուսաւորեց և հօդին գեղեցկացոց, յետոյ անկեղծութեամբ և աշօթքով քննենք մեր սիրտերը և մեր կեանքերը, մենք որ անհամեմատապէս գերազանց առաւելութեամբ շրջապատեալ ենք, և ջանանք որ անկէ վար չմնանք հպատակութեան և բարեպաշտութեան մէջ հիմա, և յաւիտենական “վարձքի հատուցման” մէջ, ի հանդերձելումն։





2268

«Ազգային գրադարան



NL0029064

1950